

ՅԱՆՈՍԻ ՄԵՀԵԱՆԸ

(ԿԱՂԱՋԻ ԱՌԹԻՒ)



Երբ պատերազմը կը դադրէր Հռովմի Հասարակապետութեան մէջ, կը գոցէին խաղալութեան չաստուածին՝ Յանոսի՝ մեհեանին դուռները:

Հազար տարուան մէջ հազիւ ինը անզամ սակայն պատահեցաւ ատիկա. այնքան խորունկ և շերմ էր պաշտամունքը զոր մարդիկ ունէին Մարտի, պատերազմի չաստուածին նկատմամբ:

Թո՛ղ չըսեն թէ «Ժամանակը շատ բան պակսեցուցած է նախկին բարքերու անզորոյն սաստկութենէն. այնպէս որ հիմակ, ի հակառակէն, տասը դարերու ընթացքին, հազիւ ինը անզամ կը բացուին խաղաղութեան մեհեանին դուռները»:

Իրականութիւնը կրնայ այդ պատրանքը հազնիլ երբեմն. պատմութիւնը կրնայ ամէն օր փոշի ցանել մարդոց նայուածքին առջև. իրողութիւնը այն է սակայն որ պատերազմին կիրքը օրէ օր աւելի ամենի կը դառնայ կեանքին մէջ, վասնզի այն միւսը, Արէսի կուռքը, իր արիւնոտ զահը դրած է մարդոց հողիին մէջ նոյնիսկ ու աշխարհի ճակատազիրը վարելու կանչուածներուն մէջ շատեր կան, որոնց սիրտերը մէյմէկ մեհեաններ են պատերազմի չաստուածին:

Լատին պանթէռնին այդ երկու աստուածութիւնները, Յանոս և Մարտ, իրենց անունները տուած էին տարիին ամիսներէն երկուքին, Յունուար և Մարտ:

Կ'ըսէ աւանդութիւնը — եթէ սակայն առասպել մը չէ ան — թէ երկար տաեն վէճի նիւթ եղաւ սա հարցը թէ այդ երկու ամիսներէն ո՛ր մէկով պէտք է սկսէր տարին. այսինքն խաղաղութեան սկզբունքը պիտի շարժէր կեանքին խորհուրդը թէ պատերազմինը:

Արդիւնքը ծանօթ է. Մարտը, կոխւին զզացումը ոգեկոչող ամիսը, որով կը սկսէր տարին՝ հին դարերու տոմարական դրութեան մէջ, վերջունուեցաւ. ու Յունուարը, որ խաղաղութեան նուիրուած ամիսն էր, խլեց պարագուխի մականը Զոդիակոսի խորհրդատախտակին վրայ:

Բայց այս ամէնը — խաղ ու խարկանք բոլորովին — կատարուեցաւ պիտի ըսէի՝ դիցաբանական բեմի մը վրայ, եթէ փոփոխութիւնը եղած չըլլար քրիստոնէական թուականէն ասդին:

Ահարկու իրականութեան առջև շուարեցաւ Աւետարանի բարոյականն ալ, և հրեշտակային օրներզը, «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն», մնաց բարձրութեանց մէջ օրօրուող եթերային աւաշ մը, որ չկրցաւ իջնել աշխարհի վրայ . . .

Տարին ահա կը սկսի միշտ Յունուարով, այսինքն ոյսով ու մաղթանքներով. բայց վերահաս Մարտը չուշանար իր լէզուններով:

Այս է իրականութիւնը. խաղաղութեան իդձերու և ուազմաշունչ կիրքի խառնուրդ մըն է կեանքը, և տառը համար նոյնիսկ թերևս զեղեցիկ և արժէքաւոր:

Գեղեցիկ՝ որովհետեւ, ուրիշ անկիւնէ մը դիտուած ատեն, բարիխն ու չարին հակամարտութեան հանդէսն է անիկա, ուր ազատութիւնը իր ուժը կը փորձէ ամէն քայլափոխին իր առջև ցցուող արգելքներու դէմ. ու արժէքաւոր՝ վամնզի չկայ աւելի երջանիկ զզացում մը քան այն զոր կ'ունենայ սիրար, ճիզով՝ նոյնիսկ կեանքը արժող դժուարութիւններով առաւելութիւն մը ձեռք բերուած միջոցին :

Այս ըմբռնումին առջե՛ւ է որ կ'աղուորնայ կոխւին զաղափարը, առանց աղարտելու խաղաղութեան սրբութիւնը :

Բայց, ասոր համար, կարեսը է որ մարդիկ կարենան բոլորովին հոգեկան ոլորտի մը մէջ փոխադրել զայն, բանական կամ բարոյական պայքարի մը վերածելով պատերազմին կիրքը :

Պատերազմը, արեան ծարաւով և ուրիշին դէմ մղուած ատեն՝ միակ խաղն է, զոր, վերջացած պահուն, երկու կողմերն ալ կորսնցուցած կ'ըլլան արդէն. բայց երբ ժողովուրդ մը կամ անհատ մը ինք իր մէջ և զաղափարական գետնի վրայ կը կատարէ զայն, իմացական և բարոյական կորովի այն ազնուական կիրառութիւնն է, որուն հետեանքը վրկարար է անվրէպ :

Խաղաղութիւնը մտածումին խորութիւնն է այն ատեն, ու կոխւը՝ ողեւ լորուած ջանքը :

Երբ հոգին միանդամայն կրնայ ունենալ կամ իր մէջը առաջ բերել այդ երկու վիճակները, ա՛լ իրե՛նն է ամէն ասպարէկ՝ որ դէպի առաջ և դէսի վեր կը բացուի :

Ազգերը հզօր և անհատները մեծ են, երբ իրենց ներքին կեանքը լի է յառաջդիմութեան և բարձրացումի այդպիսի ձգտութիւներով, երբ նուիրական խաղաղութեան և մաքուր կոխւի, Առաքեալին լեզուով՝ «Բարւոք պատերազմ»ի ծրագիրն է որ կը պատրաստուի հոն ամէն վայրկեան :

Անարիւն պատերազմը . . . այսինքն կենդանի խաղաղութիւնը . . .

Յամր բայց ամուր զնացքով մը մարդկութիւնը իրօք դէպի հո՞դ կը տանին արդեօք դժուարին՝ ցից ու դերբուկ այն ճամբաները, զորս կրօնք, վիլսովիայութիւն, դաստիարակութիւն և ընկերվարութիւն կը կոչենք.

Ո՞չ ոք զիտէ .

Բայց ինչ որ ամէնքս ալ քաջ զիտենք՝ սա է թէ անսովոր համեմատութեամբ հետզհետէ կ'աճի թիւը անոնց, որոնց մէջ կ'ապրի «համերաշխութեամբ և արդարութեամբ լի թագաւորութեան մը երազը» :

Դիցարանութեան օրինակը փոխ առնելով, յորմէհետէ տարին Յունուարով կը սկսի, միշտ կը բազմանայ Յանոսի փակուած մեհետնին երկրպազուներուն բանակը :

Այս՝ ժամանակին նշանն է այս. ու աննշան չէ սկսովանքը զոր անիկա կուտայ մեր սիրտերուն :

Թ. Ե. Գ.